

— Լստանն իրոք. Կ. թուականն, « Լոն-տոնի Հայկ. մասնաժողով ձի կողմէ՝ հա-րիւր անգլիական ոսկի դրամն է Երեւանի Քերտէայ ուսուցչական միութեան, իբրեւ միայուն ֆոնտ՝ ուսուցիչներու ապագան ապա-հովարու համար: Այսպէս կ'ըսէ Հայրենիք:

— Կովկասու «Հայոց Կիւղատնտեսական ընկերութեան» մօտ՝ կազմուած է գիւղա-տընտես-մասնագէտներու մասնաժողով մը, որ պիտի քննէ և մշակէ գիւղատնտեսական դարացիներու ծրագիր մը: Այս դպրոցները բացուելու են պր. լեւոն Մանթաշեանի տուած 600,000 ոպ. գումարով:

Ֆրանսական կառավարութիւնը՝ գնահա-տելով Կարնեցի հարուար նկարիչ և Մու-րատ — Պափայեանի գաղեմի աշակերտ Ար-սէն Դապանեանի տաղանդը, որ վերջերս իր գործերը ցուցադրած էր Քարիքի մէջ, անոր մեծագիր ժովանկարներէն մին գնած է Ֆրանսական կառավարութիւնը՝ Լիւքսեմ-պուրի թանգարանին համար: Պ. Դապա-նեան պատուոյ լեգէոնի ասպետ է տարի-ներէ ի վեր. — Այսպէս կը տեղեկացնէ Ար-ձագանգ պարբերականը:

— Մարտէյի ազգային տարրը՝ վերապէս վճարողներ և կազմը է, երկուր ժամանակէ մտածուած «Հայ ազգային Բիւթիքին» ա-նուան տակ՝ Համերաշխական մարմին մը. ասոր նպատակն է ազգային բազմատեսակ պահանջները իր կարողութեան չափով լրացը-նելու նպատակով: ... Ազգային ո՛ր է ինդրի համար առաջարկ ընել կամ անկցութիւն նուիրել փափաքով անձերէ՝ կը խնդրուի գի-մել Բիւթեան ատենապետին. Յովսէփ Սա-հաթեան, Bld. Louis-Salvator 1:

Յունիս 11ին Ֆիթենցի մէջ կատարուե-ր է ազգասիրական մեծ ցոյց մը, Հինգհարիւ-րի Սոսհ ըստած Հին Պալատին մէջ. հոն ներկայ եղած է Ժողովրդեան հոծ բազմու-թիւն մը, քաղաքապետը, նշանաւոր պատ-մարան Կուլիէլմոյ Ֆէրրէրոյ, մերազնայ համբաւաւոր բանաստեղծ Կոստանդ Չա-րեան, և ուրիշ տեղական փաստաբաններ, ուսուցչապետներ և հայերը: Ամէն ոք համա-ռօտ կամ երկար ճառախօսութիւններ և ուղերձներ ըրած են Հայոց նկատմամբ. բայց մասնաւորապէս Կոստանդ Չարեանի բանա-խօսութիւնը լի ճշմարտական նկարագրու-թիւններով և պատմական իրողութիւններով՝ շատ հաճոյ անցած է Ակումբին: Մեր սրբ-

տալիւր շնորհաբերութիւնները ազգասէր և րիտասարդ ձեռնարկողներուն:

— Երեւանի հայ փախտականներու հա-մաժողովը՝ հետեւեալ սրտառու և երախտա-գիտական հնազգիւրն ուղղած է Ն. Վ. Պո-ղոս Կուպար փաշային: «Հայ փախտական-ներու համաժողովը, Երեւանի մէջ գումա-րուած, Չեզմէ կը խնդրէ՝ որ ընդունի իր խորին նորհակալութիւնները, Չե-ր անձնանուէր և աշաւորով գործունէութեան համար՝ հայ դատին նկատմամբ: Կը խնդ-րենք նաև որ հանգի մեր երախտագիտա-կան զգացումներուն թարգմանն ըլլալ՝ բո-լոր Ֆրանսացի, անգլիացի, ամերիկացի, ի-տալացի, զուգիւրացի կամ քարեկամ՝ ազ-գերու վերաբերող մարմիններուն և անձե-րուն, որոնք մասնակցի են նպաստի գոր-ծերուն: — ստոր. Կախազաւ համաժողովի:

— Հին — Կոստիկանցի Ալվազեան Ղու-կաս, փակագործի արհեստով, նորաւ մե-քենայաւոր նաւ մը հնարեր է, որ համալ հուանէ է, և սովորական նաւերէն անով կը տարբերի, որ իր ետև առաջ մղող գոր-ծիքները՝ ոչ ծայրեր և ոչ կողքեր կը զբոս-նուին, այլ ամբողջ մակերեսին վրայ: Փոր-ձագէտներու կարծիքն է՝ թէ այդ դուռ-թեամբ չինուած նաւ մը՝ արագութեամբ պիտի կրնայ ովկիանոսները կտրել անցնել:

Արմէնէյայէն կը տեղեկանանք որ՝ Ալքա-կէն Կովկաս տուած տեղեկութիւնների հա-մաձայն, ասորի 17ին Ս. Քարթլուքիմէսու վանքի հրապարակին վրայ 15 Քիւրտեր լու-սաւորչական մկրտած են: Կոյն օր խումբ մը Քիւրտեր ևս Մուսուլէն Մամաւան և ապա Վարաքազ հայաբնակ գիւղը երթա-լով, լուսաւորականութիւնը ընդունելու ցանկութիւն յայտնած են այնտեղ գտնուող Վահրամ վարդապետին:

Կամապէս կ'իմանանք որ Մարտէյի մէջ՝ յուլիս 8ին ձեռացուեց և Կարնէյի գլուխ — գործնոցին միայն Պոլիկտոս Հալիպեանի ներկայացումը, Դաթրէ Թատրոնին մէջ: Ստուգիւ պանծալի յիշատակ մ'է Հայրոստ համար երկու տեսակետով. նախ՝ Հայաս-տանի Պոլիկտոսի վսեմ գերին ներկայացուին այն-պիսի զուգադիպութեամբ մը, որ ներկայ պարագայները կը յիշենէ: Պոլիկտոս կը մարտիրոսանայ իր կրօնքին համար, ինչպէս որ մեր այժմեան Հայրենակիցները միևնոյն բարձր զաղափարականին համար: Միկրորդ Հայ նշանաւոր որդեգու գերասան Տիար Բա-գրատունի Պալազատի մասնակցութեամբ, որ իրեն յանձնուած դերը՝ Հայ անուան պա-տուաբեր կերպով կատարած է: